

մարդիկ մշակուելու երկրին ապառաժ լեռներն ու ժայռերն են . մենք այս տեղուանքս մշակելու չենք ելած . այլ մշակուելու յարմար կակուղ հողերուն համար : Արդառջի կարծիքը զամենքը տգետ կը ճանչնայ , և տգետ ըսելու ատեն զինքն ալ մէկ տեղ կը խառնէ , բայց այնպէս որ ուրիշներուն տփիտութիւնը ազգին վնասակար կը ճանչնայ , բայց իրենը անվնաս . որովհետեւ իր դատմունքը բնական կատարեալ է . ուսկից առաջ կուգայ ամենավնասակար երկրորդ կարծիքը , որ է՝ ինք իր տգիտութիւնը չճանչնալ . ասով է որ ամենքն ալ իրենք իրենց խելքին և կարծեաց վրայ համարմունք ունին : Ինոր համար տգիտութենէ առաջ եկած վնասուց դարման մը ընելու խօսք լսածնուն պէս , փոխանակ ականջ դնելու և գիտունի մը

ըսածին հետևելու՝ իրենք իրենց անկատար դատմամբը կը սկսին քննել գիտունին ըսածը , ու մոքերնուն յարմար եկածն ընդունիլ , անյարմար երեցածը մերժել : Այսպէսով ամէն խրատ , յորդոր , ամէն ուղղութեան ճամբաներ , հնարքներ պարապը կ'երթան : Ուրեմն տփիտութեան վնասներէն ազգը ազատել եթէ կ'ուղենք , պէտք է որ ամէն բանէն առաջ աշխատինք , Ճար ընենք այս վնասակար տովորութենէն դադրեցնելու նախ մենք զմեզ և ետքը զուրիշները : Ի՞ն որ կրնայ ըլլալ քննելով այսպիսի սխալ կարծեաց պատճառները այնպիսի կերպով մը՝ որ ամենուն խելքը պառկի . և զայս օրինակով մը բացատրենք :

(ՊԻՑԻ ՀԱՐՈՒՆԱԿՈՒԴԻ)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԳԻՇԵՐ

Ճանաչիցնս դու զգիշերին քաղցրութիւն .

Ուհանաւ

**Գիշանէին նըշովք արփւոյն
Եւ լյան՝ ի բաց ծածկէր յաչաց ծովամոյն .
Եւ գոչեցի . Բստուերք որ գայք ձեզ ողջոյն :**

**Հետախաղաղ զաւերակօք անդ տունջեան ,
Գիշեր , ըզքոյդ հարուլ վըսեմ գաս խորան .
Գասս ոչ՝ ի շուք աշխարհասփիւռ հանդերձեալ ,
Այլ հեզաձեմ ամէնածայր աղօտ փայլ .**

**Ա երինք եւ ներքինք քոյում տէրութեան
Երկինք եւ երկիր հանուր տեղի տան .**

**Օ երդ աշխարհակալ՝ ի բռանց վշտահար
Յանձնանուէր ձօն դիմեալ սիրաբար**

Խողովուրդք՝ ի խինդ առքերին

Խաղաղութեանց հաշտ աւետաբերին :

**Իբրեւ զի վեհ ազդմանց խաղաղ քո պատկեր
Հանդիսատես յաչաց՝ ի սիրտ ոչ հոսէր .**

**Ինդորութիւն համբոյր , պարկեշտ լըռութիւն
Ի զուգակիրս ըմբռնելով դըրընդիւն .**

**Ի քոյդ հանդիպել ցաւք լըռեն տըխուր ,
Եւ յարտօսրաթուրմն աչս անհըրապոյր**

Յօղք 'ի քոյդ վըշիտ 'ի ցոլ լուսագեղ
 Նըշոյլս արձակեն քան փայլուն բիւրեղ .
 Են եւեթ զըւարթ երեւոյթ
 Ի բիրսըն նըսեմ խառնեալ շիթանուտ :
 Ոինչ դու մերձիս՝ յոտիցգ 'ի քայլ սիրախորժ
 Օսովք զըզբօսանս մեղմիկ յափանց գրյեն խորչ .
 Աերկեալ զիւրեւ ըզկապուտակն ովկէան
 Ի ծայր ծըփմանցն արկանէ սեաւ ծածկարան .
 Յաշխարհածաւալ դու յայն 'ի սպաստառ
 Ոատցիս նըկարիչ երփին երփին պայծառ .
 Եւ 'ի հրաշագործ մատանց քոց գեգեր
 Երկինք երկրորդին 'ի ջուրս , ով գիշեր ,
 Հոյլ 'ի հոյլ աստեղք վառ 'ի բոյլ
 Եւ լուսնին հեղիկ ծաւալեալ նըշոյլ :
 Ի սաւառնել հոլաթեւոց քոց յերկիր
 Ի մըկանունս հողմոց հանգչիս հեշտակիր .
 Յեղեւնածայրա ընդ սաղարթուցըն շըրշիւն
 Խանդաղատանս որբեալ յախորժ բընութիւն .
 Ժինդ 'ի միջոցէն տըւեալ ջուրք առուին
 Օերդ սեաւ հոսոպիք 'ի ճակատ կուսին
 Ոանուածոց ալեաց տրոհմամբ կրկնասահ
 Օաղկանց համբուրիւ մըբմընթէն ընդ ահ .
 Եւ մանրիկ քո նուագածուք
 Ենդ զուգաւորեն զիւր կոինչ եւ շըշուկ :
 Դու աննախանձ 'ի քո պարզեւս ընդհանուր
 Ընդ զարեւանդ եւ ընդ խոնարհ պատիս դուր .
 Յաշխարհամուտն 'ի զրանց 'ի հիւզս անարգու
 Օուգընթացիկ ոտամբ կանխեալ այցելու .
 Յոդիս մանաւանդ իջանես անյուշ ,
 Ոզնոքօք բերեալ ըզքո թեւ քընքուշ .
 Եւ ըզտըխուր բիւրս աթովդ հըմայեակ
 Ի խառնս անըրջից օծեալ անապակ
 Եւ հրհանես 'ի բնաւից ցաւոց ,
 Յանօրէնն 'ի քուն արձակեալ խայթոց :
 Դու եւ զարձանն անկարեկիր մարդկութեան
 Խընամարկես 'ի գութ ըզսեաւն արգելան .
 Դու կոշկոձեալ յայն տիպ , յանգոյն կերպարան
 Ու նախանձիս պաշտել ըզգիծն աստուածեան .
 Եւ խաւարակերպ ըզնոքօք պարփակ
 Պողանաս յաշաց զանձանցըն վըտանդ .
 Ու ըզկապուտեալ խոր վիրառնութիւն ,
 Ու թանձր ըզշղթայս ժանգահար յարիւն
 Ու զանթաղ հայել զերեզման
 Եւ յուսակոտոր զմահ կոչել միայն :
 Քեզ ակընկալ մընան անդուստ , ով գիշեր ,
 Որբ , սիրելին անմըտերիմ , անոք ծեր .
 Քեւ 'ի նորա սիրտ յիշատակն անցեալ մօր ,
 Եւ զանձն յորդւոց պար երազէր ալեւոր .

Դու եւ զպարուրեալ սիրտ 'ի սուգ խաւար
 Ոճես ուր նորին ծըրարի պատառ .
 Ա վէմն' ուր սըրտին 'ի տիպ արձագանգք
 Աիրելոյն անոււան սիրաշընչեն վանգք .
 Եւ քարտէսն այն հաւատարիմ
 Յարտասուաց 'ի շիթ կընքի մըտերիմ:
 Աղէ փայլեաց , մի երագես , ով գիշեր .
 Օքեղ զըրահէտն յանշաւիդ ծով պաղատէր .
 Ա բեւեռեալ աչացդ աստեղց ցոյց զուղին .
 Եւ ըզփառաց պարզեա մատեանս Ինեղին .
 Ա ինչ բիւրեղաղէտ աչաց խուզարկու
 Օ անհուն պուղելով խորոցն յածաչու ,
 Աբր 'ի բըրածոյս շողչող անդամանդ
 Ա երհանցէ զակունս մեզ լուսաթաղանդ ,
 Ա ի ձեմըդ գարշապարին
 Ա փւըք բիւրուց յաւէրժ փայլ 'ի փայլ սըփոխն .
 Եւ մինչ ձաձանցք ամբարձաթուիչ տրւընջեան
 Կամակորեալ ըզնըպատակն յոր լուցան ,
 Ա վեր յանմահ գահոյս զուղին ակնարկեն
 Ա ի զարմանս անձանց ըզմիտ փոխարկեն ,
 Դու ըսքանչելեօք զոր քեւ վերհանես՝
 Ա եծամեծ իմաստու 'ի մեզ սերմանես .
 Ա քեզ սիրտ 'ի խորս անձին ընկլուզեալ
 Ա փտէ զիւր նըսեմն 'ի լոյսդ առկայծեալ .
 Եւ զաւուր ներդործեալ արատ
 Յարտասուաց առուս լրւանաս առատ :
 Յանդորրաշունչ քո ըզգիտեմ առ իմ սիւգ
 Օ ուգախառնի մահու թախիծ քաղցրասուգ .
 Ա երաբերեալ երազասոյր թեւք սըրտից
 Ա սուրբ սեմօք թեւեն հըսկեալ լալօնից .
 Ինդ վիմատառեալ ոսկերք եւ աձիւն
 Կորախօս ընդ սիրտ ազգեն սօսափիւն .
 Եւ կենդանութեան դատարկեալ սափոր
 Ա եւս այլ յուսցն լընուլ 'ի ծործոր ,
 Ա րտասուաց պահանջեն ըզցօղ
 Ա րտօնը 'ի նոցուն կենսախառնեալ հող :
 Ա հ եւ իմ ընդ լուցանել քոյ լապտերաց
 Եւ իմ անդ վերաթեւէ սիրտ տրտմաղգեաց .
 Ա ղջունել ըզյիշատակս եւեթ տըխուր ,
 Օ ի չիք այլ ծոց յոր զաշաց դառն արկից ջուր .
 Ա ինչ ինձ դամբանին վէմ ցրտասարսուռ
 Կանդնի սիրելեաց խտրոց անհամբոյր . . .
 Տարածին անձկաւ բազուկք դողդոջուն . . .
 Ա ւաղ , բայց նոքա սրացան անդրագոյն
 Յորոց յիսն աղբերացաւ կեանք . . .
 Ա զբերքն ըսպառեալ՝ մընամ սին վըտակ . . .